

平托耶 粗平托耶粗气 托托气 粗托托托托托托托气 托托 粗托托托托托托托托托托托托托托托托

九龍半島 北半島

Ուսիր. քնիտ 23 Սեպտեմբեր :

Քաւարիսն ժամանակէ հետէ շատ տալահով
մին կը վայելէ բարպար, Ա յեմաշուք Համոն
ի խահմ կառավարութեամբ, Բարձրացոյն
նարէնոր հորդապարտ ինանդ համեմատ:

Յիսկայ շարափէ, քաղաքիս մէջ ստանկներուն
պիտակ զինեքք չառնելուր. համար Տէրութեան
հրովարտողք կարդայուեցաւ. ուր ներկայ
եղան զանազան Տէրութեանց հիւպատա-
մս թարգմաններ. և այս հրամանք կարդա-
լէն քանի մը օր ետէ՝ քանի մը մարդիկ յան-
ժարայ աւելի զինով ստանկ առնելուն հա-
րաւարտութեան կոզմանէ բռնուելով քան-
քաղաքէն, և քանի մը օրէն ետէ. ստանկ
աւելնէր ողաւերջ արձակուեցան :

Եւ իմացաւ ի Վին, ի իննաւորիկ միաբանութեանն
պատուելի Զաքարիայի Լեւիին ի յոյս բնակեալ
Զաքենայով Առաստնդեալաբնակ զապով
որս մեկնեալս զԷսայ ի Թադեոս, յիշեալ

我與五龍莊和莊親鄰也

ՀԱՅԻՏԵԼՈՒՆ ԵՒ ԲՇԽԱՐՀԱԳՐԵԼՈՒՆ

[illegible]

11-12-2014

Այսինպէս Երկրաբանական մէջ՝ որ Բարձրագիտական արեւմտեան կողմը և Բարձրագիտական կենտրոն՝ հին ու նոր աշխարհը, իրարմէ կը
Երկրաբանական կը գիտնանան և Երկրաբանական հաստատու
Երկրաբանական հաստատու մանր կը գիտնան, ամէ
Երկրաբանական հաստատու, օրոնց բան անցը կը կենտրոն
Երկրաբանական 15⁰, 40, և 20⁰, 30 աւ
Երկրաբանական, և հիւսիսային լայնութեան 27⁰, 39, և
3) արեւմտեան կողմէ մէջ ։

Ի վերջերս իմ Կարէն ցամաքէն շատ հեռու են :
 Ի վերին կէտի արի մասնոն հիւրիւային կողմէն՝ որ
 իմ ապարտութեան երկիրը 200 ծովային մի-
 ւաւելի հիւսաւորութիւն ունին : ասկայն հին-
 ւածով էին : փրնիկեցիները և կապիկ սնացի-
 չուն կերմային վաճառականութիւն կրնէին : և
 Դրանաւանդ ծննդուն ալ ծանոթացեր էր : որ
 կէտց կամ Լիւանիկ կողմի ոմուն առին ասանց
 կողմ շատ աղէկ՝ և գիւնը պողարեր բերցած
 անց : Պողարերութեանը մինչև հիմայ խոք-
 րեցը շատ աւատ է : Բայց ոգը : մահաւանդ
 ան հարաւային կողմերը՝ որ Լիւրիկէի դիմա-
 յայ : երբեմն այնքան սաստիկ ասը կրնէ : որ
 քի կրնար գիտնալ : Ինչ որ հարկաւոր զգա-
 ւորութիւնը չունէ իմ կամ կըմեռնի : կամ մահաւա-
 ճար կողաւոր :

նիկէ ցինելոյ և կարեւորագիւրդ Բարեւն և ա-
յս կգ ցինելոյ ալ մնացաւ ցան մինչև () զոստո

Վերադառնալով Հեռ ընկերակից Հին Կա-
թանդու պարտք յարգի գերդաստաններէն 18 տը-
րայք, որոնց վերջը յաւանդեա աւար Վալարու
վանքին միարան քրտու. Համար էն, և մնացեալ
12ը Վ. Ինտիմի ուսումնադանը կըթու թիւն ու
նիւ. Համար :

— Քանի որ ես հետեւ քաղաքիս մէջ երեք տն-
նապանութիւն պատահեցաւ, որոնց մէկը անգ-
ղեացի եւ երկուքը յոյն. անգղիացին՝ քաղաքի
պարտեզներուն մէկին մէջ ծառ է, որ խնրոյները
կախեր է. որուն պէն երկու. որ է ետն. այնպէս
կախուած դանուկացաւ. յաճախ մէկը խորը զննար-
դանակով սորոնելուն շուտով մը վնաս կը հաս-
նին եւ մինչեւ որ դանակը ձեռքէն տոնէ ընկն՝ կոկոր-
դին կէտը կ'որոտնէ եւ, եւ հիմա հաւանդանոցն է
եւ շատ գեղարար է կրակն տառջանալը. եւ միւս
յոյնն ալ ընդին (գէշիւր) խմելով կը վազէ երկ զի-
ցին ուր գերեզմաններուն վրայ կիսառեւս վար-
կիցոյց. այն տեղ դանուորները բանք խնամալով
շուտով պէտք եղած պեղելը կ'ընեն եւ այն ալ
հիւ անպանաց կրտսերն. բայց պէտք ազատուելուն
վրայոր յոյս չէ կայ կրտսն:

կայսեր օրը , որ Մաքրեօանիայի (Մաղբրայի) Հռոմ
բառ (Նշեալ) անուն իմագաւորք այն տեղ իր մարդիկ
դիկեց , որոնց պատմութիւնը Հարազատ բնագրէ քո-
ղելով կըդրէ Պլինիոս՝ իրեն բնական պատմութիւն
նր մէջ , հօն զանաւան հին շէնքերուն վրան աւել
անդէկա իմեաներ ստալով , բայց բնակիչներուն վրայ
բնաւ բան չի խօսիր :

[illegible]

Բայ նաորդեմբո Երանելեաց կղզիները հասա
նե՛ հոն մեկ տղջ մը դտան . որոնց հասակը երկա
էր . մարմնոյն զոյնը լծուխ՝ ու կարմիրէ կրկանէր
մուգերնին երկաթ . կնիկ մարդէկնին շատ ցեղեցիկ
ճանապարհորդները Երկրին լիադաւորին քովը գտ
ցին . և երկրացիներուն մէկը տաքացուց լեւուս ա
ղէկ գիտնարով՝ լիազաւորին լիարդմանութեան պաշ
տօնը կրկնաւորէր : Լիազուորը այս լիարդմանի միջ
նորդու իւեանիւ պս հիւրերուն շատ բաներ հարցոց
կերէի որ՝ այս լիազաւորու ցեղը՝ բարաբարօաց երկի
բնն (Պիլատիւլճերիսահն) հոն դացած պիտի բլլայ : Լու
հիւրերուն շատ մարդասիրութիւն լրաւ . և պատմենի
որ՝ հոյրը քանի մը նաւ ճամբոց համեր էր նոր էր
կիւ գտնելու համար : Բայ պատմութիւնս զարման
կրթեւե . որովհետեւ 1341 թուին տաննեմբը՝ նաոր
կուսմանն արուեստը Երանելեաց կղզիներուն բնակիչ

— Լըրկեան շողենուով Լգնու ազդի Սափա-
յանեան Ղաւ իբր ուղցն Կոստանդնու պոլսէն հա-
սու. այս տեղ , որ քանի մը օր իւր հայրենիքին
կարծած թիւնը լեցունելով_ վերադառնալու և
վերստին Սպարապարք :

408571-956-019(0)101

]] *Is my son in the house?* 19

(Պատմական խորհրդարանը միշտ մե և նայել տեսողորում իմիւր կրփայել, և այս կրջանիկ պատողայէս օրում քաղելով ներքին դորձքերում փայտը կատաւորում իմիւր մեծ խնամք կրտունի ։ Պատերազմի Վարձրապետն խորհուրդին անդամ և վնասարահուն զօրաւորուն վերակացու Վսեմաւիտէ Լճին փաշայն շարաթ օր Վրդանիտիւն այս տեղ դորձում, ուր Վարձր Վրտն կողմանէ դորկուած էր հօտիս օր պաշտօնով մը ։ Եւս պաշտօնահպս այս տեղ համեկուն տնտիշապէս կատաւորութեան իւր ծանոթութիւնները հաղորդեց, որոնք նայն երկրին խաղաղութիւնը և վերջին խաղաղութեանց նշանները անդամ չի մնալը կրծանու դանձն ։

անբուն բոլորովին անձանձով ըլլալը ուրիշ տեղացի
գիտեմք, բայց ասոնց արեւմտեան կղզիներուն մէջ եր-
կու ցեղ կային, որոնց մեկուն երազալցիները կըսէին
Վրովմազէնիմուդա, և մկային՝ Նոնէնօդա, և հի-
մայ կղզիներուն երկուքը ասոնց տնտնութիւնն էր։ Ասոք
շատ հին ասունէ կրթեալ և արտեւտից տեղեակ մար-
դիկ էին կրկարծուի, և ասոնց ալ բուն արմատը՝ հին
ատենէն Սալերիտանիոյէն եկած պիտի ըլլայ, քանզի
Պիներոս կըպատմէ որ՝ Հուրաս թագաւորը ներկի ու-
նտուր ընկու համար քանի մը մարդիկ իրենց ըն-
տանեցըը զոհեց, որ հոն կըբնակէին։ Աստի հոռա-
նական է որ՝ ասոնց ցեղին մէջ նա, չինեղու փարդի-
տութիւնը քնացած կըլլայ, որով բուն իրենց երկիրը
եղած Վիքիկէի ցամաքին հետ հաղորդութիւններէ-
ն կարած։ Սաղըրդիներուն գտցած կղզին թագուո-
րին պատմած ճանապարհորդութիւնն ալ կարելի է որ
այս ցեղերուն մարդոց զօրքը ըլլայ։

Դսոնց համար ալ անեցած համառօտ տեղեկաւ
 իրենեիս պարանէ : Իսկոյ պա դարձաւ մեջ՝ Իպտ
 լիայի Դիոնեցա քաղաքը Սալեապէրքի քսուած գր
 բաաունը՝ Պղբրաջիս անուն խաղաղօր բանաստեղծին
 բուն իր ձեռքովք գրուած յիշատակարան մը գրու
 նուեցաւ, որ 1827 իմին՝ Զամրի անուն մէկը ապա
 գրութիւնամբ՝ ի լոյս ընծայեց : Իսոր պատմածին նայինք
 ին՝ Սաղորդինեքէն երկու հարիւր տարիի մը չափ եւա
 քը ուրիշ բաղադրանդիւ մարդիկ նորէն հոն գացին
 և Ասանշ տղային վրոն տեղի ընդարձակ տեղեկու
 ինին մը տուին :

1341 թվին, Իլյանիայի Գ. Լևոնյան թագաւոր
 րին որդ, երեք ձե՛ծ նաւ երան Լիւպոնա չապարէն
 որոնց հրամանատար էր Լեւոնիայի տէլ իւտէկի
 ըստած ֆիւռէնցեցի աշխտէկանք, և հոգի արեւոյ չա-

Դրանուամէս իւրեր . Վաւար նոյն օրը Բա-
րեւոտանէն նոր լուսնի առաւ Եւթի Ընդի Եւ Փրե-
կաթ շողենաւ : Բարձր . Դաւապեա Լապի-
փաշային և Բարեւոտանի կառավարի և Սեւ-
Լաւո փաշային նամակները կրճատուցանեն թէ
Լեւոնաւու ինքնոյն համար վերջին անգամի դրած
միջոցները կատարելու փայլ են . սյուստանոտ աւ-
շարաթի իրիկուն Բարձր . Դրան գործարարները
խորհուրդ մը բրին . որ քաւ տկան Ժամանակ տեւը .

— Եւրաթի օր բամպակի անգոր հնգեռա-
սաններորդ օրը Եւթի Ընդի Եւ Փրե-
կաթ շողենաւ : Բարձր . Դաւապեա Լապի-
փաշային և Բարեւոտանի կառավարի և Սեւ-
Լաւո փաշային նամակները կրճատուցանեն թէ
Լեւոնաւու ինքնոյն համար վերջին անգամի դրած
միջոցները կատարելու փայլ են . սյուստանոտ աւ-
շարաթի իրիկուն Բարձր . Դրան գործարարները
խորհուրդ մը բրին . որ քաւ տկան Ժամանակ տեւը .

— Եւրաթի օր բամպակի անգոր հնգեռա-
սաններորդ օրը Եւթի Ընդի Եւ Փրե-
կաթ շողենաւ : Բարձր . Դաւապեա Լապի-
փաշային և Բարեւոտանի կառավարի և Սեւ-
Լաւո փաշային նամակները կրճատուցանեն թէ
Լեւոնաւու ինքնոյն համար վերջին անգամի դրած
միջոցները կատարելու փայլ են . սյուստանոտ աւ-
շարաթի իրիկուն Բարձր . Դրան գործարարները
խորհուրդ մը բրին . որ քաւ տկան Ժամանակ տեւը .

— Եւրաթի օր բամպակի անգոր հնգեռա-
սաններորդ օրը Եւթի Ընդի Եւ Փրե-
կաթ շողենաւ : Բարձր . Դաւապեա Լապի-
փաշային և Բարեւոտանի կառավարի և Սեւ-
Լաւո փաշային նամակները կրճատուցանեն թէ
Լեւոնաւու ինքնոյն համար վերջին անգամի դրած
միջոցները կատարելու փայլ են . սյուստանոտ աւ-
շարաթի իրիկուն Բարձր . Դրան գործարարները
խորհուրդ մը բրին . որ քաւ տկան Ժամանակ տեւը .

— Եւրաթի օր բամպակի անգոր հնգեռա-
սաններորդ օրը Եւթի Ընդի Եւ Փրե-
կաթ շողենաւ : Բարձր . Դաւապեա Լապի-
փաշային և Բարեւոտանի կառավարի և Սեւ-
Լաւո փաշային նամակները կրճատուցանեն թէ
Լեւոնաւու ինքնոյն համար վերջին անգամի դրած
միջոցները կատարելու փայլ են . սյուստանոտ աւ-
շարաթի իրիկուն Բարձր . Դրան գործարարները
խորհուրդ մը բրին . որ քաւ տկան Ժամանակ տեւը .

Ընդ գործը Ընդ օրէն Լաւոնիւայ կղզիները հա-
ւան . Լաւո օր կղզին հասան իւր նաւուն բնոր ան-
կէց լրինցուցին . և առան բաներնին էր այնու կաշի .
մոմի եղ . ձուկի եղ . և փոքա մտախոյսի կամ այլ
պոյ ընդի աղբը . Կարելի է որ այս կղզին կամ Վաւ-
թիւնիւնիւն էր . կամ Լաւոնիւայ . քանզի այս եր-
կուրիս մէջ շատ օրէ կրգանուէր . Գեթմարտուի նա-
ւաւորները 1602 թուին այս երկու կղզիներու հա-
մար խաւով կրտն . Լաւո կղզիներու մէջ այնքան
այծից բազմութիւն կայ որ ուրիշ կղզիներուն մէջուն
մէջն ալ այնքան չկայ . Կրնայ ասոնցմ աւան տարի
իջմտունակուն հալար հաւ մարթուի . և կոչին և
եղին շատ շահ կրնայ . քանզի ասոնցմ երսե եղին
առաւարթիւնը դարձանով է Լաւոնիւայիները Լա-
պոզ ըստած պղակի կղզին քակրը կերթային ֆո-
քա մտախոյս օրապու համար . որ լուրս մտախոյս ալ
կրտն . և ասոնց կաշին ոտքի աման կրչինին . քան-
զի եղան կաշին աւելի կրչինիւնայ աւելի : Լաւո
պղակի կղզին Գոթմիւնիւնիւն և Լաւոնիւայ մեծ
կղզիները իւրարմ բաժնող ծովուն մէջն է :

Լաւոնիւայիներուն այս կղզիներէս Լաւոնիւայ ետքը
գալան կղզիին անունը Քանաբեա կրէ պատմու-
թիւնը . և հիւնայ բոլոր քան կղզին մէկէն Քանաբ-
եան կրտն . ասոր անունով : Լաւո բնակիչներէն
բաւական մարդ տեսն . որոնց ոմանը արմաւենի թէ-
լի հիւսած սփածաները (ընկեր) կախած ունին ա-
ռաւին . արիւնները ոյծու կաշի շինած լոթ հոգի
էին . բնի է որ նահապետայ տունի ստորութեանն
իւնաւ քիւ հիւսած էին . քանզի այս երկու կերպ
հոգուստի առաջին յիշատակն է Լաւոնիւայ և Լաւոյի
պատմու թիւն մէջ . որ իրենք թղթի տնիւն իրենց
սփածանիւն շինեցին . և Լաւոնիւայ ալ տնիւն մաշ-

դան ընծայներ ալ ստորեւեղ : Եւ օրի Պաւարայէն
մեկնէր է Լաւոնիւայ վերադառնալու համար :

ՄՐՏԱՔԵՆ ԵՌԻՐԵՐ

ԲՈՒՄԻՒՄ

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

ԲՈՒՄԻՒՄ

Բրաւարայի թաղաւարանիս Պեոլին մայրա-
քաղաքը մէկ յնկերութիւն մը հաստատել ու-
ղեր են քանի մը հոգի . և ասոնց նպատակը
զիւարկին (շարքանին) հանելով բարեկու տ-
փոքութիւնը խափանել էր . ընկերութեան ան-
գամ եղողները ծանցուելու համար միջերին
նշան ալ որոշեր և բաժնէր են . բայց քաղաքա-
կան կառավարութեան համար յերեւալով այն
նշանները ժողովել տուէր է :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ս . Կեապարտի 20 օգոստոս : Սեւոստո-
նիկոսցոս Բաւար . Կոյորը հրաման բրեր է
որ 30,000 արծաթ թուղի մտնելու Սարա-
փա պատահած աստուի հեղեղին վնաս կրող-
ներուն ոգորմութիւն ասցուի . նոյնպէս 200,
000,0 թուղի ալ լեւոն ուրաթեան ուրիշ բնա-
կիւններուն աւալ հրամայեր է . որոնց որ նոյն հե-
ղեղէն վնասուէր են :

Ժողուելու համար ընկերութիւններ հաստա-
յու հրաման տուէր է :

ԵՐԵՎԱՆ

Լաւոն 28 օգոստոս : Կապիւնի լաւոյ
ները հեռուեալ ծանոթութիւններ կաւան-
Արեւիկէ Լեւոնիւայ բոլոր օրապիւնները լաւ-
թան խորհրդարանի իւր աշխատութիւնն
վերջ բրած օրը լաւ տեսնալարին Սեւ . Եւ
տարիս Բաւար-հիւն կորնուն էրած արեւոյ
նաթեան վրայ կրորորապին :

Երեկ իրիկուն Սեւոստոյի մատու օր Լե-
ղիւն նորածին իշխանին մկրտութեան հանգ-
կատարուեցաւ . որ ներկայ էին արքայական
ասնեայ բոլոր Օգոստոսիւն անդամները Եւթի
սիւն իշխանը և սկրութեան մեծամեծ որդի
նախայները :

Սեւոստոյի մեծաշաք սրարորդ իշխ-
նութեան արք Լաւոնիւայի կատարեց
նորածին արքայական իշխանը Լաւոնիւայ Լեւոն
Լաւոնիւայ կառուցաւ :

Լաւոնիւայ խորհրդարանը անցեալ շաբ-
օր Երեւանի և անոր ընկերակիցներուն պատար-
տութեան վճիռ նորէն ընկելով անորակի
յոյց գանի և ամառ 28ին (Երեւանի և անոր
կերակիցները բանաւ են Լաւոնիւայ և որ հա-
լին մէջ ամենեւին ասանի բարեկութիւն և աս-
յնութիւն տեսնուած չէր : Երեւանի իւր ամ-
մաւած տունը համապատասխանութիւն
բաւ տարիին :

Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգ-
ոստ 23ին կրգրէ :

Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգ-
ոստ 23ին կրգրէ :

Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգ-
ոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրա-
պիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կա-
պիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոն-
իւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը
օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի
օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լաւոնիւայի
Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կրգրէ : Լա-
ւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ 23ին կր-
գրէ : Լաւոնիւայի Կապիւնի օրապիւնը օգոստ
23ին կրգրէ : Լաւոնիւայի Կապիւնի օր

լոր կենացը մէջ լէր զգոցերս, ուստի սկսաւ այս գործս չարաձեւակել, որ անդ կայստ կար ինչ կրփնաւեր, կրքանէր, անոնց սգնութիւնս կենէր, ասով հասարակաց սպաւհար բաներ ընելուն աչ համը առաւ. խնացաւ որ՝ բարերար մարդը չի ձանձրաւար եղեր, ամենէն երկարակեաց մարդուն կենեցը, և ամենէն հարուստ մարդուն քնըը՝ միայն առանկ զուարճութիւն վտտարկելաւ. արժանի ըլլալը, և ասկէնց դատ բանի գտցած թէ ստտիր և թէ կենաիքը կորստած սեւ պեղ սկսաւ:

Ատենոնը հասնայեցինքը արիւնի խէտիմ էին :
Կուսապառա Կայսերայի տունը կրկէսի հանգէս կէտաւ
շտամուն պէս կէտի մարդ Երկի մարդ հոն կըմարդէին :
Ի՞նչ կար այն տեղ . Երկու մարդ՝ մերկ և ձեռքներն
մէկ մէկ տօր կրկէտին մէջ անդի հրապարակը կէտա-
յին , իրարու հետ կըծծեկուէին : մինչև որ մէկը մեռ-
նէր , ինչ որ մէկը յայտնուելը և մեռնելը խէտը
կարեւոր՝ պարտաւթին խոստովանէր , կամ զոնէ մեռ-
նելէն զոն մը ցրցունէր նէ՝ հանգիստեանները վե-
րէն կըպտային , մեռցոր , տաանի մարդը մեռնելու
է , տարելու արժանի չէ : Իւրիշ ի՞նչ կըտեսնէին ,
տաանց զնեքի մարդիկ հոն ձորում , անոնց ալ շտամ
քրիստոնէից , բսել է՝ անմեղ : Ա ջանին տալիս իմ
կուսային . անոնց ալ չէ ինչ այն սրբ միայն , այլ տա-
լի օրվընէ անսխի մնացած . որ այս՝ մարդիկը դան տա-
տեն , և հանգիստեաններուն շտամում իմ ըլլայ :

Վերստանելու ժամերը այս գեղեցիկ զուարճություն
մարդոց մոռացւոյ, մինչև այնքան որ՝ դատարանական
գնացող մեկնելու մարդոց մահուն գործակից բնակ
ւել, լոկ առանցք բնակ անգամ ծանր կուրաց: Այս

բերել ինչ ազգ ըլլալին մոռցնել չին ուզեր։ Առանց
տղէն բլլալը իրենց ամօթ չին սեպեր, ինչպէս որ
շոտ յիմար մարդիկ՝ իրենց ազգը իրենց նախաորին
սեպելով, բռններին կրպակն են։ Արկաղադրած ու լինե-
նար գործիւնները ետեւ կը զինեալուն մեջ ալ մտած են
բայց հինը անկէջ յարդի բռնութեւն է։ Վեղացիներն
ալ լինէ ջրով լինէ հովով և լինէ գողորչերով դառնալով
շաղաք բնեքը դիտեն, դիւրութիւնը կը ճանչնան, բայց
իրենց համար հաց ընելու գարին՝ հինուորական
պէս կը խաբէին և հօրենական մնացած ջուխտ մը քա-
ղացքի քար ունին, անով կաղտն ալիւր հաց կը շինեն
Լճո՞ւն կոմինէն կարաք հանելը ինէ Լճո՞ւն և լինէ
Վենէրիֆայ հարաւային կաղմբը մինչև հիմայ հի-
կերպովը կը ըլլայ, Աստիւ խնոցի մեջ կը ինքնեն, կ
կախեն, երկու հոգի զգմալէմ կանխին ու կ'օրէն
կարագը կ'ալին կը զանեն և Բանտէլարիա շինուա-
հովէ անտիւնները ու ձևերնին փոխած են՝ մէ անուն
նին, միշտ այն բաներն են որ լինէ հիները և լինէ հի-
մակուանները Աստիւսը կը ընեն ։

[Յմտիկները մէկ մասը հիմայ ալ անձաւներ
 (Տաղարաններ) մէջ կը բնակին և մէջը՝ Էպեգե
 ծասի ձեղէ հիւսած պատերով սենեակ սենեակ բաժ
 նուած են: Զմախուան հովիւներն ալ քաք նետելով,
 շատ արեւէ նշան կառնեն, որ հիմայ Լաւրոպպա ուրի
 տեղ չկայ, հիններուն պէս կըսուէին (բայ թիւ կը շարեն)
 Գրաւէ եկած ոչխարները բնիկ ոչխարներուն շէն խառ
 ներ, քանի բնիկ տեղէն եղած ոչխարները շատ յար
 գի են մէջերին: Նարպիկ են, վախ ըսուած բանը չ
 գիտեր, այլ ըլլալով ատենը ետեւէ կը հաստին ու կ
 բռնեն և ձեռք բնին մէջ երկուր նիզակ (միջրակ) մը ու
 նին անոր կտիւրներով ահագին լեռներէն և սոսաւած
 ներէն կրասհին վար կինջած. որ մեղք չի վերէն վա
 նայելով աքերմիս կը բխին: [Իրախու թիւներն յայտ
 նելու համար հանած ձայներն ստորապիւրով չի հաս
 կըցուիր, րիւն պիտք է. քիւ մը նոսալի (թէքիկ)
 ձայն կը բռնէ: Զարուստին ալ հին ձնին մօտ է:

ՂԱԴԵՐԵՐԻՆՅԱՆ ԿՈՄԱՆԴԱՆԵՐԸ առաջ վերայԷն բան ինք
Հաղթելին, «ձերքը (եղեթն) կատրամ - ե նխ.թը չուխ
կա՛մ առ ու մեծագ իշխելին 1 աւագը, Տիմախումն տ

բաժնի կրճատման, յետագայ դիպրոմներ, որ կը գրու-
մը Տեսն օրացիւր արտատւի 17ին :

«Ուսման ժամանակ եղբոր խնամքն անուն պըղ-
տիկ քաղաքի մը մէջ մէկ մարդ մը մոռցրինք պէտք
կըսու : Այս քաղաքս միշտ հանդարտութեան և խա-
ղաղութեան մէջ քաղաքի՝ բնակիչներէն մարդ չկայ
որ իր ուրիշը ասանկ բան մը տեսած քաղաք : Ուսման
ատոր համար եղած պատրաստութիւնները հասարա-
կականին ինչ աստիճան տոկոսով բերելը պէտք կը
պատմուի :

«Գրաճիճին պետք եղած բաները մեկը չէր ուզեր
տալ : Ոչ փայտ կրնար տանել ստակով, ոչ երկաթ
և ոչ չուսն , որ մարդը կախելու կախալանը ձիե-
ր վրեժն որ սրէկերի ոտունն չէ լսեցին նե՛ղ չուզեցին տալ
այն տունն Եւ ձրի տունն զին չափին : Սէկուն իտ
նուրը չուսն տեսան , աղբիւրն , ալբը գոցեց և ըսա-
տակը կապողը պէտք եղածը գործածեցէր , մնաց
ծը ձեկի բլրայ : Հոս մի բերեք , չե՛մ ուզեր : Սոս
կրն աք քնձի պէտք չէ :

«Ո՛րե՛կ հէ՛տն (տիրակէր) մը չի գտան որ կախաղանի շինելու յանձնառու ըլլայ:» (որինաց կողմէն հարկադրութեան գործիքնին տալու . որքո՞նք ուրաջ չ'ընտէր և ուղղ (տէստէրէ) ունէին նէ ամենն այ ատին . ո՞ր զահիճին գործածածը չի ճանցուի: Կախաղանն ո՞ւսանգուղը միայն զահիճն ուսանոր ոգնովանը շինել չին . գաւառագորտեալ մարդը մինչև կախաղանին տակը քալելով երկնայ ուզել . և այս դէշ չեղաւ . չէն որո՞ւ կառքին փայ հեծնար նէ . ևս դարձած ատեն տէրը կառքը կայրէր և կառքը քաշող ձին կը պանէր:

Դոյն ձեռն ժող է, կրսն Մանդա: Ոտքերնին զոտ
պայի (չորապի) պէս հիւսած թոն մը կը հաղնին, և
սրուէրը ծոնկէն մինչեւ վարձեռ սոսքին երեսը կը գոյն
բայն ներքաշը (տապանը) բաց կը քնայ: Եւս ալ
բենց հին ատենուան Հայերմուլ լսածնին է: Երբ
պիտէ կաշիէ թան մը կը հաղնէին, հինայ նոյն ձեռ
նայից սիւն նիւթէ բան մը կը հաղնին և Պլուզ կըսեն
Ոտքերնին տրեխ (շարիւ) կը հաղնին, որ է հոսմ կը
շէն ոտքի ձեռն կտրած կըսոր, ամին դիէն լար (ս
հետ) անորոտած: Եւ ոտքերնուն վրան կը կապեն:

Լըրկու ցեղ իրար խառնուած ին . բայց իրար
աարբերելը դիւրին է : Լիբիէէն և Կաճնները , որ
կղզիներուն հին բնակիչները , կամ հալիւ են կա
կըկրագործ . և բարձր լեռներուն վրան և անոնք իրա
մէ դատող ձորերուն բարձր աւելը կը գտնուին : Եւ
սոնց գոյնն է քիչ մը թուի . և բնակին ոսկրաւ , բա
գճագրութիւնը կոնստանտնուպոլիսէն դուրս զ
ցուած և քիչ մըն ալ նիշ . ալ լինին մեծ . առջ
նաւաճ , և խորունկը մտած , դոյնը մտիմ , որ երբ
բնապէս կանաչ կը զարդնէ մութ նեֆթի ըստած դ
նոյն պէս . մալըրնին երկար և քիչ մը գետիկ . գոյ
սեէն սկսելով մինչև մութ կտրմի կը հասնի : Բ
թիւնին սուր է . բայց կէս տեղը դուրս ցցուած մ
օրն չունի . բիւնն ծովը լայն է սոգորները հաստի
բերանը մեծ , աղանդերը ճերմակ , և աղէկ շարու
մարմինն չոր , բայց ջրոտ և ուժով : Հասակն
սովորաբար միջակէն քիչ մը երկուն է : Կղզիցի
րուն ամուշ նայուածքը իրենց բարոյքը բնական
դէպութեանը յայտնի նշան է : Խոնարհ և հիշ են
բայց շուտով ալ կասկեւին . և ամուսնիմն շուտ
աչքէն կը յայտնուի . որ առաջ մարածի պէս է , մէկ
ի մէկ կրօնի վառվառ ալ փայլի : Պարտիկ ուր
խառնուելով մը երեսներն կրօնի ճիշտիլ . ամեն զ
ազնն ուրախութիւնն կը յայտնեն . նոյնապ
ստատմնին ալ շատով յայտնի կը լըր : Բիւ մը
վերնեք շատով կը յաւատահատեցնէ :

$$\{f_{\alpha}^{\beta}\}_{\alpha \in \mathbb{N}} \in \mathcal{A}^{\mathbb{N}} \text{ is a sequence of elements of } \mathcal{A} \text{ such that}$$

1) Կատարարակցին յանցանքը ոչնէն էր՝ ինն 1000, բռնուն արդւոյ մը ամբիւնց անդամքը կտրելէն ետքը քս. պոռներ էր: Արտէին որ՝ կախարդութիւն կը ընէր, և իւրեն մէկ դործին համար իողա սիրտ պէտքը կ'ըսէ իրեն: Այս պայմանով՝ սիրտը փորելն հանելու համար սպաններ էր: Անկը ուզելու միացնելնուս պարտագանկը: մանուսանգ շուանով կտակելով մեացրծնուն կերպը ստորագրել: Բազմութեան մեջէն ամենէն ծուլն և արագակ չէր, քննակն որ աստիկ բան մը կը լսուի, աստե՛ն ուրիշ բաղաճնելու մէջ կը լսուի: հասա. բախկոկեան վրայ թոր նետող չէր: Սխալն երբոր ստակալն զործը լինցաւ, և վեց Ժամ՝ կտակած մը շուրջն ետքը մարմնը կտակալանէին վար ասին, բայց բազմութիւնը ասանց բախկոկեան կիրք ջգտունելու կտակալանը կտարանց, ասնորոց ցրտաբարբառը քրտ, և ամենուն մէկէն կրակ տաւ ոչնէ՛ց՝:

ANALYSIS OF RESULTS

ԽՆԴՈՐԷ՛՛ ԼՊԷՏՈՅՑ ՆՇՈՐԷՐՏՈՒԹՅԱՆ
ՎԲԲՈՏՈՒՆԷԼՎԱՆ ԿՐՈՂԷՅ՝
ՏՅՈՒՄ՝ Ե՛ Կ՛ԷՆԵՄԻՆ՝ ալ խոսքս, մե՛ք, 1920 թիվին ահա՛նք,
առե՛ք, մանրադիւր՝
դիւր, 65 արեւիկա՛ն :

Անցեալ դարաւ մէջ Լաբրադորի բնակիչն որ երկիրներ ոչոտն ու
ստորաւ ածառն խնդր՝ որաւ բռնէ հինքն ինչ գործով մէջ գրաւած
եկեղերոյ եւ եկեղեցիական հոյեալոց գլխաւոր ինկնէն ապրաւոր ա
ղանդով մը - այս ժառանգ աստիկոն աղքատ մէջն ու առաջ խնդ
րէ բարոյ : առիկն որ դարձանէն առաջ մէկնեալներն : Արեւմտեան
խնամաւորն վարդապետներով առաւոր աստիկ : յիշեն այս պատմու
նով զի վեր իմարդանեալն եւ ուղեւոր :

Դաստատումները ուղղակի քրիստոնեական. հաւասար չէ՞ն
արագիւտեալ. միեւնոքոր առաւել անհրաժեշտ թիւերն ալ քրիստոնէական
կրօնային շրջէն : Ինչպէս ապա չկայ որ ուրիշերոց ուրախել և ինչ
միայն Եւրոպական մէկ կենայր չի իրաւունքներն : Բայց Լատինական
շարժում ինչպիսի չկայ՝ որ աւելորդներ կրօնական իրաւունքներ անդին
ի՞նչն առաջը քրիստոնեականութիւն կրնայն է : Լատինական ազգ
դէքստը ի՞նչուսով ի՞նչ զգրկէն աւելորդն մտնելն մէջ : Լատինական
շարժը կրօնը հարգաւորեալ թիւերը և մէկ վարդապետեալ թիւերը չկայ
առա ինչիւր կը հաստատուի և այս բանէն հաստատուի ալ բոլոր
առա ինչպիսիք ինչն հին պատմական թիւերն : Լատինական ինչ
առա ինչ առա ինչ կրօնական թիւերն և ինչն ինչ քրիստոնեական թիւերն ինչ
նշանակութիւն անցա՞ծ :

Երկրորդ մասին մէջ բրիտանական թէ եւս հարկաւորութեանը չկային, որ առանց ասոր միայն մտաւ շտաբերու անդամ Երան Զէ՛, բրիտանական չեղողը՝ մարդասէճեանը մէջն ալ պատկաստէին սեխ։ Էդ երրորդ մասին մէջ՝ օգտակարան թէ եւս կրկին կրեալը, սեանի սպանտեք կընէ մարդոց թէ շարքերուն մէջ թէ չեղողը կընէր։ Թէ վերայը սքեմակ առած պատմութիւնը որ ուրիշ կրեմբերան է մտաւ կային տա՛մանաբար։ Թէ եւս թէ օգտակար ասոր նման բան մըն ալ չկայ։ Թէ է աշխարհքի պիտանաւան է երեւելի մտաւոր զարթի եղած ու լայն - Ե անցնող ասոր

[illegible]

陳和甫、趙和甫、孫和甫、李和甫、張和甫、王和甫、

[illegible]

1 <i>Stenopus</i>	108	107 ^{1/2}
1 <i>Stomatopoda</i>	169	
1 <i>Stomatopoda</i>	244	
1 <i>Stomatopoda</i>	445	
1 <i>Stomatopoda</i>	143	144 ^{3/4}

Ինքնագիր 23 Վերադարձի ծիսը :

I ճորագր	106	106 ¹ / ₂
II Երգերի	167	
III Երգեր	440	432
IV Իմաստ		
V Իմաստ		

by Griffiths and Hall

Ն. ՏՊԻՐԼՅԻ ԱՐԼՂԱԾՈՒԴԱԼՑ ԸՆԴԵՐՈՒԹՅՈՒՆ